

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ

ՍԻՄԵՈՆ ԵՊՍ. ՍԿԵԻՌԱՑԻ

(1210? — 1280?)

Օր. Սիրարփի Տէր Ներսէսեան շահեկան յօդուած մը անի Revue des Etudes Armeniennes Գ. Հատորին մէջ (1967), Un Evangile Cilicien de 13e Siecle վերնագրով: Այդ յօդուածով ներկայացուած Աւետարանը կը գտնուի Իսթամպուլ, Թօփթարուի Թանգարանին մէջ (թ. 122): Աւետարանը գրուած է Սկեւոսայի առաջնորդ տէր Սիմեոնի հրամանաւ, 1273 թուին, Սկեւոսայի մէջ: Գրելը կը կոչուի Ստեփանոս, նկարելն է Յովասափ:

Օր. Տէր Ներսէսեան ծանօթագրութեան մը մէջ կ'ըսէ թէ տէր Սիմէոնի մասին ուրիշ յիշատակութիւն չէ գտած:

Արդ, վերջերս Երեւան եկան քանի մը յիշատակութիւններ Սկեւոսայի Առաջնորդ Սիմէոն Եպիսկոպոսի մասին, այսպէս.

Ստեփանոս քահանայ Խաղզիրք մը օրինակած է Սկեւոսայի մէջ, 1272-ին, «ի խնդրոյ ... Գրիգորի քահանայի, ի վայելումն անձին եւ յիշատակ ինքեան եւ ծնողաց իւրոց ... եւս առաւել սնուցչին իւրոյ Հոգեւոր տեառն եւ վարժապետի տէր Սիմեոնի, առաջնորդի Սրբոյ Ուխտիս Սկեւոսայի, ուրանաւր եւ ձեռահիւս աւարտեցաւ ... ի հայրապետութեան տեառն Յակոբայ քաջահանձար Հոտորի, եւ յարքայութեան բարեպաշտն Ղեւոնի՝ որդւոյ Հեթմոյ...»: — Յուցակ Զեռագրաց Ս. Յակոբեանց, Ե. Հատոր, 1971, էջ 485:

Գէորդ Սկեւոսցի Վարադայ Ս. Խաչին նուիրուած քարոյ (դանձ) մը գրած է նոյն Սիմէոնի խնդրանքով. «Քարոյ Վարադայ Սուրբ Խաչին, ի խնդրոյ տեառն Սիմէոնի Սկեւոսայ մեծի ուխտին առաջնորդի, ի Գէորդեայ վարդապետէ Լամպրունցոյ եւ Սկեւոսացոյ».— Սիոն, 1969, էջ 124:

Այս փոքր տեղեկութեանց վրայ մեծ յաւելում մը կը բերէ Թօփթարուի Թանգարանին Աւետարանը, որուն յիշատակարանին մէջ կը կարդանք. «Որ նոյն ինքն եւ ի նուազել ժամանակիս յառաջացեալ ի քահանայապետական սպասահարկութիւն եւ յաշտիճան Եպիսկոպոսութեան սրբոյ աթոռոյս եւ Հոշակաւոր ուխտիս Սկեւոսայի, զարժանապատիւ առաջնորդս զտէր Սիմէոն, որ յաղապս աստուածատէր կամաց իւրոց ի պէտս Հոգեւոր Հրճուանաց եւ սրբաւայելուչ պատուասիրութեան սուրբ եւ աստուածաբանակ մաւրս մերոյ կաթողիկէ Եկեղեցոյս, ընդ այլ նշանաւոր եւ ականաւոր զարդուցքն յիշատակաց, ստացաւ եւ զայս պանծալի քարս պատուական եւ զմարգարիտս զեկեղիկ ... որ քերթողարէն ստուգարանութեամբ կոչի Աւետարան ... Որոյ յօքնատենչ բղձից փափաքմամբ նախաչիշատակեալ տէրս Սիմեոն, մեծածախ պատրաստութեամբ հոգ տարեալ սուրբ մագաղաթի, եւ զեղապանձ գրով, արհեստակիրտուած ոլորակաւք, բարձրապայծառ զարդուք, սքանչելափառ խորանաց, սկեւոսայի խառնուածով, յօքնբանդ ծաղկանց, պճնապաճոյճ յարիւնուածով, սկեղիք գրոշմածիւք զտէրունական անուանն փառադարձեալ, վերըն-

ծայրաց սրբոյ տաճարիս, ի բերկրումն հոգեւոր եւ ի հրճուանս ժխիթարութեան զգալի աչաց սրբազան դասուց մանկանց նոր Սիւնիս, ե յիշատակ պաճայի հոգեւոր եւ մնացական իւր՝ եւ ծնողաց իւրոց եւ բոլոր զարմից բառ մարմնոյ: Չայսու ժամանակաւ հանդիպիւր թուական ՉԻԲ, յորում զղիտապետական դահազխութիւնն վարէր տէր Յակոբ քաջահանճար հետտոր եւ սրբազան կաթողիկոս»:

Այդ միջոցին խումբ մը դասադիր իշխաններ կ'ուղեն նենդութեամբ սպաննել Լեւոն թագաւորը: Դասադիրներուն գրուին էր «Վահրամ իշխան տէր Համուսին»: Դասադիրութիւնը կը ձախողի եւ դասաճանները կը սպաննուին: Միւս կողմէ Լեւոն թագաւոր փութով կ'արձակէ «նախասացեալ տէրս Սիմէոն յամուրն Պեհեստնի՝ կասկածելով զի մի ապստամբեացն բնակիչք բերդին, յորում ի պահեստի կայր մանկիկ մի փոքրիկ՝ ապստամբին Վահրամայ: Եւ սորա զփտանց ծերութեանն անտես արարեալ, շտապով անդը հասանէր եւ զառաջի եղեալ զործն բարեք մճարէր՝ ընդ ձեռամբ արքային զամուրն գրաւեալ...: Եղև աւարտ գրչութեան Սրբոյ Աւետարանիս ի Սուրբ Ուխտս Սկեւոյ, ի ձեռն Ստեփանոսի ամենամեղ զրչի, եւ Յովասափի նկարչի, հրամանաւ տեսան Սիմեոնի...»:

Վերոգրեալ հատուածին մէջ զրիչը կը յիշէ Սիմէոն Եպիսկոպոսին ծերացած ըլլալը: Հետեւաբար, պիտի մտածէինք թէ, ան բուսական կանուխ պէտք է ստացած ըլլայ Եպիսկոպոսական աստիճան: Արդ, 1272—3 թուականէն զէպի ետ երթալով կը հանդիպինք արգարեւ Սիմէոն Եպիսկոպոսի մը, Բարձրբերդցի Կոստանդին Կաթողիկոսի հրամանով 1244ին զրուած մէկ Աւետարանին յիշատակարանին մէջ, այսպէս. «Ընդ արժանաւոր յիշատակելոցս ի սրժամ՝ յիշեսջիք զարեան մերձաւորն՝ դասաքեյաչնորհ Եպիսկոպոսն զտէր Սիմէոն» (Յիշտ. Չեռագրաց, Անթիլիաս, էջ 965): Յատուկ անուշներու ցանկին մէջ այս Սիմէոն Եպիսկոպոսը կը ներկայացուի իբրեւ «սոցյոսկան Կոստանդին Ա. Բարձրբերդցի Կաթողիկոսի», հարցականով տեղադրուած՝ «Հոսմկայսրում» (էջ 1224):

Վերոգրեալ յիշատակարանին մէջ զիտելի կարեւոր պարագայ մըն է Սիմէոն Եպիսկոպոսին արեան մերձաւոր ըլլալը Բարձրբերդցի Կոստանդին Կաթողիկոսին, որ հռչակուած է իբրեւ մեծ հովանաւոր արուեստագէտներու եւ ստացող շքեղապարզ Աւետարաններու: Արդ բնական կը թուի որ իրեն արեւնակից ազգական Սիմէոն Եպիսկոպոսն ալ տէր եղած ըլլայ գեղարուեստական թանկագին յիշատակներ ունենալու բարձր ձգտումին, որուն կը վկայէ Ստեփանոս զրիչը, ինչպէս տեսանք իր օրինակած Աւետարանին յիշատակարանին մէջ: Այս նկատումներով յոյժ հաւանական կը գտնենք վերայիշեալ երկու Սիմէոն Եպիսկոպոսներու նոյնացումը:

Իսկ թէ Սիմէոն Եպիսկոպոս ե՛րբ գտնուած է Հոսմկայ, եւ կամ ո՛րչափ ժամանակ ապրած է Սկեւոյ, յայտնի չեն: Սկեւոյի Վանքի իր առաջնորդութիւնը նկատի ունենալով, եւ ուրիշ համանուն Եպիսկոպոսներէ դանադանելու համար, զինքը անուանեցինք Սկեւոցի:

Ն. ԵՊՍ. ԾՈՎԱԿԱՆ